

ըլ սկսան հալածել, որոնք ամէնն ալ Պուրառնեանց կողմն էին, և չաղիւ չաղ կրցաւ ազատիլ անոնց ձեռքէն ու ովանդամ ինքզինքը Քարսիկա ձգել։ Հն շատ աղեկ ընդունելութիւն գտաւ իր հին զինուորակիցներէն որ հն կը բնակէին։ Քիչ մը ժամանակ անց նելէն ետք Իշտրիայ կայսրն գեսարան զրկեց հրաւիրելով զինքը իր երկիրը ուր խնարհ ապատանարան մը կ'ընծայէր իրեն։ Իշտրա մերժեց այդպիսի հիւ, ընկալութիւնը նուաստ և նենդաւոր բան մը սեպելով։ ուստի աւելի ընտրեց փորձ մ'ընել իր կորսընցուցած գահը նորէն ձեռք ձգելու համար։ և ասով քըլը ժողվեց իր հին զինուորակիցնելէն մէկ քանին որ զինքը աւելի կը սիրէին, և անոնցմով նաւ մտած գնաց Վալասլրիայի մէջ Իշճայ ըսուած տեղ ցամաք ելաւ։ բայց շուտով Փերզինանտոսի լագաւորին կուսակիցներէն բոնուելով բանտը դրուեցաւ։ Այրծ աեց դատաստանը. վասն զի՞չ ոկտեմբերի 8՛ն զինքը բռնելնուն պէս, շիտուկաւոխ զինուորական ատենի մը դիմաց հանցին, և վՃիռը կնքուելով 13՛ն իր ցամաք ելած տեղը հրացանի բոնուեցաւ։

Իշա այսպէսով կնքեց իր կեանքը Վաղղիայ երևելագոյն մարածախաններէն մէկը, որ Կաբոլէնի փեսայանալով թագաւոր ըլլալու արժանի սեպուերէր էր։ Աակայն Իշտրա իր ամէն գովելի յատկութիւններով եպերելի կը սեպուի Կաբոլէնին բաժնուելուն համար։ վասն զի իր երջանիկութիւնը ունով կազմուած էր, և ան էր իր ամմէն յաջողութեանցը նեցուկը։ չգիտցաւ ինքը որ իրեն բարերարէն զատուիլը իրեն կործանում բերել ըսել էր, ինչպէս իրօք փորձով ալ յայտնի եղաւ։ Ալ յաւելունք ըսել Ուեծին Կաբոլէնի հետ թէ, “ Քիրաւի Իշտրա մեծ զօրավար եղաւ։ ոչ երեք ու միշտերազմներու մէջ իրեն պէս հեծելազօրաց զօրագլուխ մը եղած է որ իրմէ աւելի խիզախ, իրմէ աւելի քանարտիկ և իրմէ աւելի պատերազմի յաջողակ եղած ըլլայ ։”

Եղակիմ չորս որդի ունեցաւ։ անգրանիկը կը ողիսն ՈՒիւրա, որ 56 տարեկան վախճանեցաւ, Եաշադա էշիանաց հաստրակաղետութեան անուամբ գիրք մը թողլով։ երկրորդը կ'եղիցիա որ Պալմնիայի մէջ Բէբողի կոմսին հետ կարգուած է։ երրորդը ու կիանոս Կաբոլէն ՈՒիւրա՝ որ 1848ն ժողովրդեան նուիրակ անուանեցաւ, և որդիքն հիմա տէրութեան ծառայութեան մէջն էն, և ահա ասոր աղջիկներէն մէկն է որ Հոլանտայի թագաժառանգ իշխանին հետ կարգուելու խօսք կայ։ իսկ չորրորդը ու կիանէ-Գարողինա, Աաւենինացի Աասթոնի կոմսին հետ կարգուած է։

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՊՈԼՍՈՅ



( Տես երես 271 )

### ԳԼՈՒԽ Գ.

Կոստանդնուպոլիս ընդ իշխանութեամբ կոստանդ և Յուլիանոսի ուրացողին։ — Յովիանոս։ — Վանահիանոս։ — Վալէս։ — Թէոդոս։ — Արդարէնոս։ — Թէոդոս Բ։

Կոստաս, Կոստանդին, և Կոստանդ, արդէն Կոստանդիանոսի կենդանութեամբ միջոցը իշխանութիւնին ձեռք առեր էին։ նոյնպէս նաև իր երկու եղբօրորդիքը՝ Դարմատիոս և Ղնիբալինոս շատ գաւառաց աւել եղեր էին։ Քանի որ հայրենին ողջ էր, մէջերնին ամենեին խոռոշութիւն մը չէր ելլար, վասն զի իշխանութիւնը բաժնելին ետև ալ նորիէն տէրութեան կառավարութիւնը իր ձեռքն էր։ Արակէս զի իր մահուընէն վերջը ըլլալիք ահաւոր խոռոշութեանց առաջն առնու, տղաքն ու եղբօրորդիքը իրարմէ հեռու տեղիսարեր էր, և ջանացեր էր որ միայն իրենց իշխանութեանը խառնուին։

Ի՞այց աս ամէն ջանքն ալ պարապը ելան . քիչ ատենէն տեսնուեցաւ որ աշխարհքիս ամենէն ազատ կայսրն ալ գրժուարաւ կը ընայիր հրամաններն՝ի գործ դնել տալ, երբոր իրեն տակն եղած ազգերը իրմէն նպաստ մը ընդունելէն յուսերնին կտրեն, և իր բարկութենէն չըվախնան : Ի՞ողոր պաշտօնատէրներն ու զօրավարները մէկ կողմանէ լուստանդիանոսի որդւոցը ամենայն յարգութիւնու կու տային, մէկալ կողմանէ գաղտուկ հնարքներ կը փնտռէին որ Կալմատիոսն ու Խննիբալնոսը լուստանդիանոսի արւած ժառանգութէն զրկեն : Ճաղովուրդը անոնց դէմ զրգուեցին, բայց վիճակնին անորոշ մնաց ինչուան լուստանդիանոսի երկրորդ որդւոյն՝ լուստասայ գալը, որ ամբողջ արևելեան մասին ժառանգն էր :

Եսիկայ լուստանդնու պօլոյ պալատը մտնելուն պէս առջի խնամքը աս եղաւ որ իր հօրեղբօրորդիքը հանդարտեցնէ, իրենց կենացը ապահովութեանը վրայ հրապարակաւ երդումն ընելով . իսկ երկրորդ խնամքն եղաւ այս երդմունքը ետ առնելու պատրուակ մը գտնել: Այս վերջապէս անօրէնութիւն իր անգլութեանը օգնական առաւ : Ի՞յն միջոցին Կիկոմիդիոյ եպիսկոպոսը եկաւ ձեռքը ծրար մը տուաւ ըսելով . “ Վու վեհափառ հօրդ կտակն է ասիկայ , :

Ի՞ զգուածքիս մէջ, զոր լուստաս շարադրել տուեր էր, կ'ըսեն, մեռնող կայսը եղագօրորդւոցը վրայ գանգատ կ'ընէր, իբրև թէ զինքը թունաւորեր են, և իր որդիքը կը ստիպէր որ իր մահուանը վրէմը առնուն, և յանցաւորները մէռցընելով իրենց կեանքը ապահովընեն : Երբոր զօրքն այս բանս իմացան, սաստիկ կատղեցան ու ամէն տեսակ անէծք տալով Կալմատեայ ու Խննիբալնոսի վրայ վազեցին ու զանոնք փողոտեցին . ասոնցմէ մէկը Ո'ակեղոնիոյ կայսր էր, իսկ մէկալը թագաւոր Պիռատոսի . նոյնպէս նաև լուստանդիանոսի եղբարքը՝ զէՅուլիոս լուստաս և զի՞ննիբալնոս սպաննեցին, ու Փլաւեանցեղն ալքոլորովին ջնջեցին . լուստասայ

եղբարցը որդիքնալ՝ Պալիոս և Յուլիանոս այս ատենս մեծ վտանգի մէջ ընկան . բայց մէկուն հիւանդուութիւնը մէկալին մատաղ հասակը զիրենք մահունէ ազատեց :

Աստի լուստասայ հրամանաւն այս իրեն աջքին դիմացը եղած կոտորածէն վերջը, երեք եղբարքը վիճակաւ Խննիբալինոսի և Կալմատիոսի ժառանգութիւնը մէջերնին բաժնեցին : Ի՞յս բանիս համար նախ Պանոնիա խորհուրդը մը ըրին, և որոշեցեն որ լուստանդնու պօլիսը ու արևելեան իշխանութիւնը լուստասայ ձեռքը տան, այս մասին մէջ նաև Խննիան ու Հգիպտոսը կը սեպուէր որոնց ամբողջ տարածութիւնն էր իւրիկիայէն ինչուան Ո'ծքին :

Լուստասայ թագաւորութեան միջուկիսաւոր գողձքը Պարսից գէմ պատերազմը եղաւ, որոնք անդադար կայսերութեան սահմանադրուխները կ'առը ըստըկէին : Ի՞յս բանիս համար 342<sup>ր</sup> Խննիտիք գնաց ու ձմեռուան մէկ մասը հօն անցուց . մէյմ'ալլեց որ լուստանդնու պօլիսի ապստամբութեն վտանգ կայ մէկէն ձամբայ ելաւ և քաղաքը հանելուն պէս ապստամբութեան գլխաւոր ները սպաննել տուաւ, ու ժողովրդէամ ալ պատժոյ համար ցորեն չտուաւ, որ լուստանդիանոսի ատենէն ՚ի վեր կը բաժնուէր : լուստանդիանոսի մահուան վրայ հազիւ երեք տարի անցաւ, մէյմը ալ իր որդիքը իրենց ընդարձակ իշխանութիւնը կառավարելու անկարող ըլլալով, ունեցածնին ալ իրենց փառասիրութիւր յագեցնելու բաւական չեւ պեցին : Խննիբանիկը գանգատ ըրաւ ու հօրեղբօրորդւոցը սպանութէն այն չափ շահ չէ ըրած, և իր լուստանդ եղբայրը պարտաւորեց որ Ո'գիրիկէի գաւառները թողու, որն որ եղբայրազրապատերազմի մը մէջ իր զօրավարայնէնգութեանը զոհ եղաւ : Ո'ագնեն տիտու, որ ամբարտաւան ու բարբարոսաց ցեղէ առաջ եկած զինուոր մըն էր այս շփոթութիւններս յարմար առիկ սեպելով, ինքզինքը կեսար անուանեց լուստաս լաելով աս խոռվութիւնս

թէ կայսերական ընտանիքը մեծ վտանգ դէջ էր, մէկէն Պարսկաստան գաղաքանակը ետ կանչեց, և արևելեան գաւառաց կառավարութիւնը իր Գալլոս անոնով հօրեղբօրդորդոյն յանձնելով, ինքը շնուակ դէպ ի արևելուան Խւրոսա վկաւ երթաւ: Վազնենտիոս իրեն դեսպաններ խաւրեց: Կոստասայ բարեկամ ները խորհուրդ կու տային որ այսպիսի աղետալց քաղաքական պատերազմէ մը ետ կենայ բոլորովին: Ի՞ն ատեն Կոստաս եռանդնալից ձայնով մը, “ Ես պիշեր, ըստ, մեծին Կոստանդիանոսի ստուերը տեսայ, եղբօրս մարմինը գըրկած որ պառալով վրէժինդրութիւն կը պահանջէր: Հայրս զիս խրախուսեց որ ամենալին չյուսահատիմ, և վստահացուց որ զէնքով իմ իրաւունքս յաջողութեամբ պիտի ստանամ: ”

Ի՞ս տեսիլքիս և մասնաւորապէս զայն պատմողին ազգեցութեամբը ամէն սարակոյս ու շփոթութիւն դագրեցաւ: Խրկայն պատերազմներէ ետև, զորմոք հոս պատմելու տեղը չէ, Վազնենտիոս ստիպուեցաւ իր փառասիրութեան խորհուրդներէն ետ կենալ, և 353 զոստոսի մէջ մեռաւ ՚ի ՚իսն:

Ի՞ն միջոցին որ Կոստաս արևմտաքյաղթութիւններ կ'ընէր, անդին Վսիոյ մէջ եղած շփոթութիւնները զինքը շատ անհանգիստ կ'ընէին: Իր Գալլոս հօրեղբօրդին Վնտիոք խաւրեր էր, և Վնիքալինուէն այրի մնացած իր Կոստանդինա քոյրը իրեն հէտ կարգելէն վերջ, աւելի իշխանութիւնը մեծցընելու համար, զինքը 354 կեսար անուանեց: Ռիւզանդացի պատմագիրը Կոստանդինայի համար կ'ըսէն թէ, յանդուն բնութիւն մը ունէր. և իր առջի էրիկը սպանող եղբօրը վրայ սաստիկ ատելութիւն ու ոխ պահէր էր: Գալլոս կնկանէն զրգուած, ու զեց կայսր ըլլալ. դժբաղդաբար կայսրն ալ, իր ամբողջ ցեղին պէս անգութ մարդ մը ըլլալով, իր ըրած բարբարոսական գործողութիւններովն ամէնուն ատելի եղէր: Կոտեսներն ու ներքինիները Կոստասայ իմացուցին որ կեանքը վտան-

գի մէջ է. ան ատեն Կոստանդ զիս մետիանոս՝ պրետորաց գլխաւորը՝ Վնտիոք խաւրեց որ իր հօրեղբօրդորդին առնէ ու իրեն քերէ. բայց ասիկայ Կոստանդ գայ անգութ ու թիւնը իմացած ըլլալով, պրետորաց գլխաւորը գետը ձգել տուաւ: Կոստաս հօրմէն սորված վարպետութեանը ձեռք զարնելով, Գալլոսին ամենայն քողցրութիւնը մը իրաւրեց, ստիպելով որ կնկանը հէտ մէկտեղ Կոստանդնուպօլիս գայ, իրուել թէ շատ կը փափաքի կնիկը տեսնելու: Խրբոր երեկուքն ալ մէկտեղ ձամբայ ելան, Կոստանդինա առաջնուց հնարքներ մնածեց որ նորէն իր էրիկը կայսեր հէտ հաշտեցնէ. բայց դեռ չհասած Բիւթանիոյ պղտի քաղբի մը մէջ մեռաւ: Ի՞ն ատեն Գալլոս կայսեր բարկութիւնը իջեցնելէն բոլորովին յօյոը կտրելով, Գալլանատիոյ Ոխիանոնա քաղաքը գնաց, ուր որ 354 վերջերը Կոստասայ հրամանաւը գլուխը կտրուեցաւ:

Կոստանդ Քլորոսի բազմաթիւ ցեղէն, որ կարծես թէ Վրիդեայց ազգատոհմին պէս յարատևաբար դժոխոց կատազութեանը մատնուեր էր, Կոստանդին զատ, մինակ Յուլիանոսը մնաց: Ի՞ն ալ թշուառաբար թագաւորական ցեղէ ըլլալովը Գալլոսի աղետքն ունեցաւ: Վթէնքէն, ուր որ ուսմանց և փիլիսոփիայութեան կը պարապէր, բազմութեամբ զինքն առին Վիլան տարին, ուր վեց ամիս գառն անձկութեանց մէջ ընկղմած կեցաւ, բայց վերջապէս Խւսերիա թագուհւոյն միջնորդութեամբը, կայսրը իրեն չնորհք ըրաւ: ՚Երքինիներն ջանացին ցուցընելու որ Յուլիանոսի կենդանութիւնը շատ վտանգաւոր է. բայց կայսրուհին ամենայն ընդդիմութեանց յաղթեց, որով Կոստաս որոշեց որ Յուլիանոս ելլէ Վթէնքերթայ՝ իրուեւ աւելի պատուաւոր աքսորանաց տեղ մը: Յուլիանոս հօն իր տաղանդովն ու բնական ձիբքերովը մեծանուն հանեց: Խւսերիա միտքը դրաւ որ իր ձեռնարկած վուեմական գործողութիւնը ՚ի զլուխ հանէ, մէկալ կողմանէ ալ կը ջանար միշտ իր բաղդը շնել:

Բայց տերութեան կառավարութիւնը մինակ կոստասայ ձեռքն ըլլարով, տեսաւ որ այսպիսի զօրաւոր և ընդարձակ կայսերութեան վարչութիւնիստ ծանր կու գայ:

Կաւերիա աս բանս յարմար առիթ առնելով կայսրը հաւանեցոց որ գիշանոս կեսար անուանէ, վերջը իր Հելինէ ազթիկը անոր հետ կարգէ, և զինքը խաւրէ որ երթայ ալպեան լեռներէն անդին եղած տեղերուն իշխէ: || Եց ամիսէն ետեւ Հուլիանոս Ո՞իլանու մէջ կեսար կոչուեցաւ, և զօրքերէն մեծ հաճութեամբ հաւանութիւն ընդունեցաւ. վերջը կելտաց վրայ գնաց, ու Գերմանացոց և Փռանգաց յաղթելով, երկայն ատեն Բարիզ ( Պուտետիա ) կեցաւ, ուր որ կ'ըսեն թէ պալստ մը շինել տրւաւ, որուն փլատակներն ինչուան հիմա կեցած են Ապարանք բաղանեաց անուամբ:

Այսպիսի կտրՃութիւն ցըցուց Հուլիանոս ու այնպիսի խոհեմութեամբ վարուեցաւ, որ 360<sup>ին</sup> իր զօրքերը զինքը ( գոստոս, այսինքն կայսր անուանեցին): Կոստաս զինքը ստիպեց որ աս պատռանունէն հրաժարի, բայց ամբողջ զօրքն ու ժողովուրդը նորէն զինքը կայսր անուանեցին. ան ատեն Հուլիանոս հետը կելտացմէ յիսուն հազար հոգի առան գլուխ քաշեց:

Երբոր կոստաս Հուլիանոսի առաջերթալը ու արևմուտք եղած բաներն ի. մասցաւ, բանակ մը կազմեց ու անոր դէմ պատերազմի ելաւ. բայց ճամբան՝ կիւլիկիոյ Մոպոռեսու քաղաքը գառն հոգեարք մը քաշելով քառասունըհինգ տարեկան մեռաւ: Ըստնը տալու վայր կեանները միտքը բերելով իր ըրած ըսպանութիւնները ու անգիտութիւնները, սաստիկ այլայլած հոգին աւանդեց: Ո՞եռնելէն քիչ մը առաջարիստան քահանայի մը ձեռքով մկրտուեր էր: Այսեն թէ սուրբն Հերանիմու երթոր իր մահուան լուրը առեր է, մէկէն պոռացեր է. “ Այսուած կը զարթնու, կը հրամայէ փոթորկին որ դադրի, որ կարծես թէ քիչ առենէն պիտի կօրծաներ

եկեղեցին: Ի՞ւ մեռաւ գաղանը, և խաղաղութիւնը պիտի տիրէ,, :

Կոստասայ մարմինը կոստանդնուպօլիս փոխադրեցին, ու իր նախորդին պէս Ռոպելոց եկեղեցին ժաղեցին: Ի՞սկայ կայ կոստանդիանոսի ամէն թէ երութեցն հետեւցաւ, իսկ աղէկութեանցը և ոչ մէկուն նմանեցաւ: Օ օրացը միշտ ատելի եղած էր, որոնց կտրՃութեամբը միայն Պարսից վրայ ըրած յաղթութեանցը փառքը ժառանգեց: Հասակաւ կարծէ էր, և մեծ յաջողութիւն մը ունէր ամենէն կատաղի ձիերն ալ տան. ձեղու, և նետ նետելու նաև շատ յարմարութիւն ունէր: Ի՞նքաւ ծախքով կոստանդնուպօլոց մէջ մեծ գըրքատուն մը շինել տուաւ, որ 473<sup>ին</sup> հրգեհէ մը այրեցաւ: Այսպէս նաև սրբուհւոյն Աստիայ հիմնարկութիւնն ըրաւ, զոր Հուստինիանոս ժամանակաւ իսկատ փառաւորութեամբ լմընցուց: Կոստանդիանոսի սկսած ամրոցներն ալ ամբողջացուց: Վերջը նաև իր անուամբը շինել տուաւ բաղնիքներ, աղբիւրներ, և շատ մը հասարակաց շենքեր: Եւ որովհետեւ անգութ և կասկածաւոր բարքովը ինչուան հեթանուներն ալ կը հալածէր, անոր համար թէ կռապաշտից, թէ քրիստոնէից և թէ Հրէից ատելի եղաւ: Այսպիսի ծաղրական փառասիրութիւն մը ունէր, որ հասարակաց բաներու մէջ Յանիպէնական և Տէր ամենայն աշխարհի մականունը կը գործածէր: Այսողը թագաւորութեանը միջոցը հետարքիրք ըստւած լրտեսներուն պատճառաւը՝ կոստանդնուպօլիս և կայսերութեան ուրիշ մեծամեծ քաղաքները աւրբշտըկեցան, և անոնց չարախոսութիւններովը ամէն տեղ արեան հեղեցին: Իր երկու հօրեղբօրորդիքը, և ութը եղբօրորդիքը, և ուրիշ շատ մարդիկ իր անգութ ամբարտաւանութեանը զո՞յ ընելով, կոստանդնուպօլոց կայսերական պալատը խորհրդաւոր խորհրդաւոր և զարհուրելի բնակութիւն մը գարձուց, որուն դռները միայն հետարքիրքներան և վատաղգի շողոքորթներուն համար կը բացուեին: Այսպիսի էր ահւ-

Կոստանդիանոսի գաւակը, որուն յանդրեց Յուլիանոս, արևելքան գահը ժառանգելով։

Կոստասայ մահուընէն վերջը, Երևիոն ներքինին Յուլիանոսի սրտակից մտերիմը, մէկալ կողմանէ Յուլիանոսի հակառակորդները նոր կոյսեր նարութեան վրայ կը հակառակէին։ բայց մէկն ալ այսպիսի վտանգալից պատի մը յանձն շառաւ։ Ի՞ն ատեն Յուլիանոսին երկու պատգամնոր վրկեցն, որ Կոստասայ մահը իմացընեն, և իրեն յայտնեն որ բոլոր արևելք զինքը կոյսր կը ճանչնայ։ Ի սոնք զինքը լիւրիկոյ Լայտո քաղաքը գտան։ Ի՞ն ատեն զօրքերը զինքը նորէն կեսար անուանեցին։ Յուլիանոս մէկէն ճամբայ ելաւ, ու Հերակլէա համնելուն պէս տեսաւ որ Կոստանդնուպօլսոյ բնակիչքը բոլոր ճամբան բռներ են, և եկերէն իրեն ընդ առաջ ելլալու։ Հաերակուտին, զօրաց և ժողովրդեան ուղեկցութեր 361 դեկտեմբեր 11 յաղթանակաւ Կոստանդնուպօլիս մնաւ։ Բայց սիրով շարժելով լացաւ, և ժողովրդեան դանալով՝ որ ամէն ճամբայ և հրապարակ լեցուեր էին։ Կոստանդիանոս ձեր քաղաքը իրբեւ իր գուստը կը սիրեր, ըստ, Կոստաս իր քրոջը պէս կը գուստը։ իսկ ես մօրս ու դայեկիս պէս կը սիրեմ,։

Քանի մը օրէն վերջը Կոստասայ մարմինը ցամաք հանեցին։ Յուլիանոս առանց թագի, ու սգոյ զգեստներ հագած՝ ոտքով մեռելին ետևէն ինչուան Լուպելոց եկեղեցին գնաց, ուր զիլոտոս թաղեցին։

Յուլիանոս մէկէն սկսաւ կոյսերական ընտանեաց վիճակը բարեկարգել, բոլոր պալատականները, ներքինիները, ու սափրիները վունտեց, որոնք առատ ուշիկ կ'առնէին։ Քաղաքը հասնելէն քանի մը օր վերջը սափրիչներէն մէկը կանչել տուաւ, որ ամենասփառաւ որ հաջուած դիմացը ելաւ։ Յուլիանոս՝ Կոստերակուտի մարդ չկանչեցի, ըստ, հայրա սափրիչ մը։ դիմացէս մէկդի չնա։ Ո՞ինակ մէկ սափրիչ մը իրեն

պիտոյիցը համար պահեց։ “Ո՞րուք թողուցող մարդու համար, մէկ հատն ալ շատ է,, կ'ըսէր։

Դափաւոր, պարկեշտ, գործունեաց և անխոնջ մարդ մը ըլլալով, միտքը դըրաւ որ իբրև փիլիսոփայ մը և ոչ իբրև նախարար իր իշխանութիւնը բանեցընէ։ Միկէսին խաղարը գատարկապորտ իշխանաց զուարձութիւններ սեպելով, բոլորովին արհամարհեց։ Վմառ ձմեռ պարզ գորդի մը վրայ կը պառկէր. սենեկին քով ամեննեին պահապան չէր կենար. մեծն ու պղտիկը, աղքատն ու ճռի հաւասարապէս իր պալատը կ'ընդունէր։ Լոտեմներն և մասնաւորապէս հետաքրիւթ ըստուածներն, որոնք Կոստասայ ատեն լեցուն էին՝ բոլոր մէջտեղէն վերուց։ Պալիսաւոր մոտածութիւնը այս եզաւ որ տուրքերը նուազեցընէ։ “Գերագոյն իշխանութիւնն ես իբրև բարիքը ընելու միջոց մը կը մոտածեմ, կ'ըսէր։ Վմէն մարդու՝ բայց մասնաւորապէս առաքինեաց պէտք է բարիք ընենք, մէկն ալ հարկաւոր եղածէն չզրկելով։ որովհետեւ ոչ եթէ վարմունքին կամ բարուց նայելով կու տանք հապա իբրև մարդ նըկատելով,։ Պաերագոյն ատեն մը սահմանեց որ Կոստասայ ատեն եղած մեծամեծ անօրէնութեանց գործակից եղող կուսակալաց և պաշտօնէից վրայ քննութիւն ընեն և զիրենք պատուհան։ Կիսկեաւիանուախ, և Կոստասայ բռնած բռնաւորական կերպին վրայ տաստիկ ատելութիւն մը ցցուց։ և Խնձաւիամ Տէր մականունը բոլորովին մէկդի թողուց։ Հաերակուտին ունեցած իրաւունքներն նորէն շնորհեց զոր Կոստանդիանոս վերուցեր էր։ և միշտ իր մեծամեծ մոտածութիւններն ՚ի գործդնելին առաջ իրենց խորհուրդ կը հարցընէր։ “Հռովմայեցոց մէջ առաջինը կ'ուզեմ ըլլալ, կ'ըսէր, այլ ոչ եթէ իրենց տէրը,։

Յուլիանոս՝ նաւերը հարաւային քամիկն ազատ տրահելու համար մէկ ուրիշ նաւահանգիստ մըն ալ շինել տուաւ, որ երկայն ատեն Կատականգիսար Յուլիանոսի անուամբ մնաց. ասոր քովը՝ վա-

Ճառքներու համար ընդարձակ և երկայն դաշլիճ մը շինուեցաւ . նոյնպէս Կոստասայ ժամանակէն սկսած փառաւոր գրքատունն ալ լմբնցուց բոլորովին :

Ի՞այց երբոր քրիստոնէական հաւատքն ուրանալով՝ ի կռապաշտութիւն դարձաւ՝ իր համբաւը աղօտացուց : Վրիստոնեայ մատենագիրք իր լաւութիւններն անգամ լրեցին , իսկ ընդհակառակն հեն մատմագիրք զինքը իրք դիւցազանց և իմաստուց օրինակ կը նկարագրեն : Դիմպըն կ'ըսէ թէ , իրեն այս կարգէ գուրա և քստմնելի ուրացութեան պատճառ , իր առջի տարիներն եղան , իր ամբողջ ընտանիքը ջնջող դահճաց ձեռքը մատնուած ըլլալով : Վրիստոսի և Կոստասայ անուանքն իր ընական սաստիկ երեւակայութեն առջև մի և նոյն բան կը տեսնուէին : Իր հօրեղբօրն հաստատած հաւատքն արհամարհէլով , սկրսաւ Հոմերոսի և Ակիպիոնի աստուածները պաշտել : Ըստ կը սիրէր աստուածաբանից հետ վիճաբանութիւն ընել . և շատ անգամ գլուխը տաքցած կը պոռար թէ “ Ո՞տիկը ըրեք խօսքիս . ինչուան Փուանգներն ու Պաերմանացիք ըստածներուս համոզուած են ” :

Ալ զրուցեն թէ Հուլիանոսս սաստիկ կռապաշտութեն յարուած միջոցը ցլազոհութեան հանդէս ալ ըրաւ , որ և ոչ հին հեթանոսաց ատենն եղած բան էր : Իախո փոսի մը մէջ տարին դրին , վերջը վրան ծակծըկած տախտակով մը գոցեցին . ետքը գլխաւոր զոհապետը ելաւ ու ան խորանի պէս տեղին վրայ ցուլը փողոտեց . որուն արիւնը Հուլիանոսի վրայ թափեցաւ . ան ատեն մէկէն արիւնաշաղախ ձեռքերը վեր վերցուց որպէս զի քաւուին : Ի՞այց շատ մեծամեծ զօրավարք , և զինուորացմէ մեծ մասը հաւատքնին ուրանալին ետ կեցան , և պատմութեան մէջ չկայ թէ այս բանիս համար Հուլիանոս զիրենք հալածած ըլլայ : Իսկ որոնք որ Արամազդը պաշտելու յանձն առին , անոնց վարձք տուաւ . ասկէ հաւանական է որ այս բանիս պատճառաւ շա-

տէրն իրենց խիղճը ոտքի տակ առած են Կոստամղնուալուց ժողովուրդը՝ հեթանոսական պաշտամանց դէմ սատոի խորշում մը ցըցուց՝ և կը հաստատեն թէ Հուլիանոս տարի մը կենալէն վերջը մայրաքաղաքէն հեռացաւ միտքը գնելով որ մէյլն ալ զդառնայ :

Այս միջոցին Պարսից դէմ մեծամեծ պատրաստութիւններ տեսնելով , բանակին գլուխ կեցած ամբարտաւան ապու հին վրայ գնաց : Իսկ Պարսից թագաւորն Հուլիանոսի միտքը իմանալուն պէս , մէկէն կայսերութեան օգտակար խաղաղութեան պայմաններ առաջըր կեց իրեն . բայց Հուլիանոս թողթի պատռելով և ոչ հաշտութեան վրայ ուզեց խօսիլ . 363ն մարտի 5ին Ինտիոքէն ելաւ : Ակզբան շատ մը յաջողութիւններ ունեցաւ , բայց վերջապէս պատերազմի միջոց մահացու վերք մը առաւ : Աենացը վերջին վայրկեանները դիւցազն և իմաստուն մարդու մը պէտի խաղաղութեամբ անցուց : “ Այսեր ընտրութեան համար չեմ ուզեց , կ'ըսէր ձեր հաւանութենէն դուրս բան ընել . թերևս իմ ըրած ընտրութիւնն գէշ ըլլայ , և որոշածիս բանը գէշ երթայ անոր համար ես իբրև բարի քաղաքացի կը փափաքիմ որ արժանաւոր յաջորդ մը ունենամ , . Աէս գիշերուան միջոցները , պաղ ջուր ուզեց ու քիչ ատենէն հանգիստ կերպով հոգին փչեց : Կոստասայ մահուընէն ետեւ քսան ամիս թագաւորելով , 363 տարւոյն յունիսի 27ին մեռաւ :

Արմինը , ինչպէս որ ինքն ալ խընդրած էր , Տարսոն թազուեցաւ , և գերեզմանին վրայ ասանկ տապանագիր մը զրուեցաւ . “ Իստ հանգչի Հուլիանոս , որ Տիգրիսի ափանցը վրայ կեանքը կորսրնցուց . գերապանծ կայսր , և քաջամիրտ պատերազմող մը եղաւ ” :

Այրկորդ առտու բոլոր զինուորական պաշտօնեայքն ժողովեցան , որ կայսր ընտրեն . և որոշեցին զի Հովհանոս՝ պալատին առաջին պաշտօնեայն : Խմէողորետոս կ'ըսէ թէ , Հովհանոս կայսր ըլլալուն պէս Ապհոյ հետ խաղաղու-

թեան գաշինք հաստատեց . որովհետեւ զրբը թէ սովիկ և թէ փոխադրական հիւանդութիւններէ սաստիկ կը ջարդուէն : Հովիանոս երբոր հաշտութեան պայմանները յարմարցուց , զօրքն առած գէպ ՚ի կոստանդնուպօլիս Ճամբայ ելաւ . առջեւէն խաչանիշ դրոշակը կ'երթար , որովհետեւ ինքը քրիստոնէական սկզբանց մէջ մեծցած ու կը թուած էր : Շնանակէս կ'աճապարէր կոստանդնուպօլիս մանել , որ երբոր Շնտիոք հասաւ , զօրաց հազիւ թէ վեց շաբաթ հանգիւատ շնորհեց : Ճամբան գալու ատենը իմացաւ , որ ժողովուրդը զինքն ընդունելու ամենափառաւոր պատրաստութիւններ կը տեսնէ : Խրբոր Դադաստանա հասաւ , որ Շնիւթանիոյ և Դադատիոյ սահմանագլուխները պղտի քաղաք մին է , այլ և այլ սինկղիտոսաց հանդիպեցաւ , որոնք իրեն ընդ առաջ ելլելու դրուած էին : 364 տարւոյն՝ փետրուարի 16<sup>ին</sup> էր որ Հովիանոս իրիկունը ամենառողջ անկողին մտաւ , մէյմն ալ երկրորդ օրը մեռած գտնուեցաւ : Ումանք կ'ըսեն թէ շափազանց կերակուր կերեր էր . ոմանք ալ թէ սենեկին մէջի դրուած կրակին ածուխէն մեռեր է : Խակ սպանութեան և թաւնաւորելու կակածներ որ եղեր էին՝ գրեթէ և ոչ քննեցին , որովհետեւ քիչ ատենէն կենացը հետ մէկտեղ յիշատակն ալ բոլորովին մոռցուեցաւ գնաց : Մարմինը կոստանդնուպօլիս փոխադրուելով իր նախորդաց գերեզմանը թաղուեցաւ : Ճամբան տանելու միջոցնին անոր կարիտոն կնկանը հանդիպեցան , որ դեռ իր հօրը չարացար մահուանը վրայ կ'ողբար , և կը յուսար իր սիրելի Հովիանոսին գդուանօքը՝ թափած արտասուքն ցամքեցնել :

կը շարտակոխ :

## ՈՒՍՈՒՄՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ

### ԲՆԱԿՕՍՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Պասակելով վարժարանիս ուսումնական տարւոյն աշխատանքը , կը ներկայացունենք Ձեզի հնգետապահնեակ մը պատանեաց , որք լմընցունելով իրենց կը թութեանթացքը՝ կը վերադառնան ՚ի հայրենիս , ցոլացունելու արևմտից ակեփայլ ճառագայթները հինաւուրց արևելից վրայ , աղբիւր ամենայն լուսոյ : Հաւօք սրտի թողլով այս ասպնջական երկիրը , վառարան գիտութեանց և արուեստից , կը յուսան փոխանակել ըլտիրութիւնը քաղցրութեամբն հայրենեաց և բարեհաճութեամբ պետութեանն՝ առ որ երախտապարտ են : Շնուական մտածութիւն մին է , ո Ձեարք , որ կը նուիրեք քանի մը ժամ մեզի հետքնելու և խրախուսելու զաշխատանս կը թութեան , որ է մարդուս օգտակարագոյն ձեռնարկը , և միանգամայն ընկերութեան բովանդակ տնտեսութեան առեղծուածոց լուծումն : Բնականապէս այսօր միտքս այսպիսի խորհրդածութեանց կ'երթայ . սակայն չեմ ուզեր աշխատեցունել իմ պատուական ունկնդիրքս , որ հազար իրաւոնք ունին նախագաս համարելու քան զայս տկար փորձս և անզարդ ոճս , այն պերճաբան ճառերը , որ կը թնդացունեն այս օրերս գլուխութերը , վարժարանները , մարզարանները , կը թարանները , բոլոր Շարիզ , բովանդակ Փուանկաստան : Ուրիմն , Ձեարք , առանց տաղտուկ պատճառելու Ձեր համբերութեանը , առնում ինծի այնպիսի նիւթ մը , որ ախորժական ըլլայ այս պատանեկաց , ողք ինծի ունկն կը մատուցանեն հոս , այս վերջին անգամ : Ովէտք է արդեօք յիշեցունել անսնց որ կը թութեան գերա-

1. Այս հառը Մուրատեան վարժարանին աստարան պարգևաբաշխութեան օրը կարգացուած է , և Գաղղիարէն բնագիրն ալ հրատարակուած է :